

կրայ: Միտքս ինկա բռնաստեղծին ասածն էրտախի  
համար.

Էլ չի խոսեց Արարը, յորձանք տուեց ահային  
Օղակ օղակ օձի պէս յառաջ ոտաց մեղեգին:  
(Հարսնախիւն) Կ. ՏԻՌՈՍԱՍ

ԲԱՆԱՍԵՂՁԱԿԱՆ

Գ Ե Տ Յ Կ

Արծաթամանանը ու վրձիտ գետակ,  
Մահիս անդադար կարկաշտով՝ շիտակ...  
Պորի՛մ ու խորի՛մ, յգծերը նստած լուռ,  
Ուտո՛ք զաս արդեօք, եւ կ'ըրթաս դէպ ո՛ր:

“Ժայտերուն կու գամ՝ զոգէն եւ՝ մյծին,  
Բայեւ՝ վրայէն ծաղկին ու մամին:  
Նրեսիս վերայ ճնմի անդադար  
Նրկինց կապուտակ զուարթագոյն նրկար:

“Եմ՝ զըւարթագին, տղայամիտ դեռ  
Մըղէ զիս յառաջ, ո՛ր՝ զայն չեմ՝ գիտեր:  
Զիս վախուտ ու ցից կոչողն ի քարէ,  
Նա է որ կարծեմ՝ զիս հեշտիս վարէ:”,  
ԿՈՅԷ: ԹՂՊՄ. Ե. Ե.

ՍՍՏԵՆԱԹՍԱԿԱՆ

Յ. Թ. Գայտեան, Առաջին միմունքը, 1885  
—1888: Կ. Պոլիս, 1889: 80 թվանդակը 163 էջ:

Սեղենակն այս գրութիւնը հրատարակած  
ատեն Ս ուշադրաւ երկն՝ մը հրատարակելու դի-  
տում՝ շունի: Բայց եւ այնպէս այսպիսի գրու-  
թեանց, որչափ զոյնջ ալ ըլլան, ուշադրութիւն մը  
զանաւ պէտք չէ: Ատի եւ անի եզրած սկներ-  
կութիւնը, գրութեան մ'առաւելութիւնը ու  
պակասութիւնը ի լոյս հանելն գէթ այն արդիւնքը  
կ'ունենայ՝ որ յաջորդ գրութիւնը առաւել ինս-  
մով եւ մտադրութեամբ կը յօրինուին: “ Առաջին  
Մրմունքը ” եթէ այլուտ արդեամբք բոլորովն  
աննշանակ գրութիւն մ'ըլլար, այս նկատմամբ միայն  
իրք ուշադրութեան արժանի էր: Միայն այս  
Մրմունքները նշանաւոր են նաեւ այնու՝ որ “ Պոն-  
տոսի տարեւոր եւ գարաւոր լուսիւնն ” առաջին  
անգամ իրենց կ'ընդհանեն, որով սը միայն մա-  
սեանագրի մը լուկ այլ եւ պնտական հայ գաղթա-  
կանութեան մատենագրութեան երակայրիքներէն  
են:

Նրեք գլխաւոր յատկութիւնը կը պահան-  
ջուին ընդհանրապէս, որպէս զի գերթողի մը գրու-  
թիւնը համակրանայ արժանի ըլլայ: Բնածին խանդ  
մը, կանոնաւոր տաղաչափութիւն կամ թէ տա-  
ղաչափական տարեւորին կանոնայ պարտապա-

շան կիրարկութիւն եւ բնորոք ու վեմ՝ լեզու, ա-  
տեք են այս երեք գլխաւոր յատկութիւնները:  
Բանաստեղծի մ'աննշանակարեւորն է աւելը կամ  
կենդանի պատկերացում՝ նիւթին. սակայն ախ-  
կայ բնածին էրք մըն է: Կարծիքն է բնականապէս  
զարգացընել այս էրքը, բայց ճշմարիտ է միշտ  
նաեւ այն առածը՝ թէ Բանաստեղծը կը ճնանի:  
Բայց չէ այսպէս տաղաչափութիւնն ու լեզուն, զո-  
րոնք նաեւ բանաստեղծ պիտի սորիք է եւ որոնք օ-  
րէնքները պիտի յարգէ, եթէ կ'ուզէ որ իւր գրու-  
թիւնը տեսական յարգ ունենայ: Թէ Յ. Թ. Գա-  
յտեան արդեամբք բանաստեղծական էրք ունի,  
կը վկայեն իւր “ Առաջին Մրմունքը ”, զալ առ-  
զաչափ է, կանոնաւոր լեզու մը (յընդհանուր խո-  
սելով) կը գործածէ, բայց տեղ տեղ ալ կը զայ-  
նէ: Այս երկու մասերն ուրեմն կարծես են ընդու-  
թեան մը, որպէս զի ցերացան զտնտես թեբու-  
թիւնը ի մի անփոփոխելով՝ հեղինակին ազգայ  
գրութիւնը աւել կ'առաքարկագոյն ըլլան:

Ա. Տաղաչափական արուեստն որչափ հար-  
կաւոր է բանաստեղծի մը, նոյնչափ ալ գծուար-  
կանտեսուր, անբնազգօրի, սահանք եւ միայնա-  
մայն կենդանի տաղըր անն ազգայ մէջ ցանցու-  
նն, բայց ի մեզ ցանցուտագոյն: Յ. Թ. Գայտեանի  
տաղերը յայտ՝ մասին կրնան իրբեւ օրինակ առ-  
նուիլ: Այն սակաւ թեբութիւնը, որոնք մերթ  
ընդ մերթ կը նշմարուին ինչ ինչ տաղերու մէջ,  
չեն կրնար բովանդակ գրութեան յարգը նուազե-  
ցընել:

Հայերէն տաղաչափութեան մէջ յայտնի է  
որ հատածաձևերը շեշտեալ բառ մը միայն կրնայ  
կազմել: Յայտ՝ մասին բաւ մտադիր եզրած է հեղե-  
նակը. ուստի եւ լուկ անտաղաչափութեան արդիւնք  
պէտք է համարիլ, երբ քանի մը տեղ իւլ, որ, Գլ,  
սն եւ նմաններն իրբեւ շեշտեալ կը նշմարուին:  
Բայց մանաւանդ բառի մը վերջը գրուած է շի կրնար  
շեշտուիլ, վասն զի մարդը եւ ոչ թէ մարդը կը շեշ-  
տանք՝ եւ երբ այսպիսի բառի վ գրէն ետքը նայ-  
նուար մը յաջորդէ, տաղաչափութեան մէջ աննե-  
րելի վերական մը պէտք է համարիլ, որուն կարգն է  
նաեւ մը իրբեւ շեշտեալ գործածելը:

Արդի լեզուս մէջ նախադասութեան մ'ան-  
գամոց շարադասութիւնն ըստ բաւականի ազատ  
է: Այս ազատութեան սահմանն ընդարձակա-  
ցոյն է բնականապէս տաղաչափութեան մէջ: Բայց  
նաեւ հաս պէտք կայ գրեւ շեշտեան, որ բովանդակ  
տաղերթիւն կամ գէթ անբնական շղմանց կոյտ մը

1 Այսպիսի են հետեւեալ տաղերը:  
էջ 18, 32. Թէ զոչկայան հոգաւուն մի գողցողին տերեւ եւ:  
էջ 21. 6. Իւ լուէն առ վայր իւլ:  
էջ 24. 2. Ձի սա նման է ծաղկանց, զոր անգլեթաքար:  
էջ 30. 17. Եւ որ քարին սեւ գիւնդին խորքն Գլ:  
էջ 37. 2. 32. Կանտեք որ թնուկ վեր:  
էջ 33. 2. 11. Հողեկոյն որ թնուկ վեր:  
էջ 33. 6. 10. 11. Ետակ մ'իւր որ խորքեցաւ:  
Յօդակ մ'իւր որ ցնեցաւ:  
2 Էջ 71. 13. Գամ՝ սիւսեւ՝ ունայնութիւն:  
էջ 31. 16. Եւ իւր զուր՝ դարձայն:  
էջ 40. 6. 17. Ի զուր տեւէ կուրծքիս կրկին, եւայլ:  
3 Այսպիսի են հետեւեալ տաղերը:  
էջ 85. 6. 26. Հովանց մի՛ աղբուր սե նոր:  
էջ 86. 6. 16. Այս կապանք ինչ է նաեւ:  
էջ 31. 21. Եւ ցերեկ, ո՛հ, սուս:  
էջ 31. 24. Յաւոց գիրի՛ եր գառկան:

չբայել<sup>1</sup>։ Բնականապէս երկու իրարու հետ սերտ կապեալ եւ անսննդաւ բառերն իրարմ շատ աննշատեան ալ ներեալ չէ կենար ըլլալ։ Ապրելուչ չէ նորմապէ միեւնոյն բաւը սողնք մը մերն ու յաւընք սողնք սիկնք կրկնել<sup>2</sup>։

Հինք յայտնի է որ գրգռք անգամ միեւնոյն յանգաւ կը գրգռին Այժմ այնչափ խորթ է այս սովորութիւնը, որ հազիւ տուն մը միայն նոյնպանգը կրնայ ներուիլ։ Բայց զգուշուք է նաեւ որ բազմակրի իւր նմանհայնն յանգքը անմիջապէս զիրար չյաւընդրեն<sup>3</sup>։ Այս կանոնս եւրոպական տաղաշարագութեան մէջ աւելի խտառազն է քան ի մեզ։ Քաջա-հնչուութեան կանոնը կ'ազգեաւ նաեւ որ որպէժոժ յանգքը չկազմուին, այսինքն միեւնոյն տողին հաստաներուն մէջ յանգին նմանահնչուն վանկեր չգտնուին։ Հնչունակն որ քարտուր է յայտ<sup>4</sup>, քանի մը տեղ անմտադիր գտնուած է։

Տաղաչարի մը արտաստութիւնը կը սենսուի նաեւ սովանց մէջ, որ շատ յաման կը տեսնուին ի շարժական գրութիւնս։ Սակայն նաեւ ստանց յաման կիրարկութիւնը կը խտառացնէ տողին գեղեցկահայնն ներգանակութիւնն, երբ մանաւանդ միեւնոյն տողին մէջ յաման գեղեցկութեւնը պատահի<sup>5</sup>։ Հնչունակը շատ յաման կը սղէ մը մասնականը, այնպէս որ «այլանս մ'ենի, ծառի մ'երեմ, մ'ար, մ'մերեւ, եւ այլք յաման կը պատահին։ Բայց աւելի յաման ոչո՞ք, ոչ միայն երբ յաւընք բաւը ձայնաւորով կը սկսի, այլ նաեւ երբ բազմապէս է, զ. օ. ոչո՞ք իւրեանքէ, որ մերջապէս տը

սղան ալ նուազած է։ Այսպէս են նաեւ ֆիւ, ֆիւ, ֆեւ, հասարակեան, անհասար. թէէւ տասնը շատ ցածրու են։ Անչաւ տանաշարութեան սրգիւնք է որ քանի որ տեղ վանակութիւն չէ լրացած<sup>6</sup>, եւ երկու երեք տեղ յանի վնասը յանգքը գործածուած են<sup>7</sup>, ուր յանգեաւ տաւատութեան կողմանէ քաղապէն է Հնչունակը։ Երեսն եւ բունս զբարիկ սողնքը գրգռէն չեն նշմարուիր բովանդակ գրութեան մէջ, որ հազուադեպ տաւատութիւն է տաղաշարի որ համար։ Քանի մը տեղ միայն անբնական եւ բունսզբարիկ սողնք կը տեսնուին<sup>8</sup>։

Իւրաքական քանտառեղծութեան մէջ կանոն է որ ազգան եւ ինչպէս յանգքը շղթայաբար զերար յաւընդրեն միշտ՝ երբ կ'ուզուի այսպիսի յանգերով տալ մը յորինել, այսինքն լիւահնչուն յանգի մը՝ անայն օ զորով վերջաւորած յանգ մը։ Մեր տաղաշարութեան մէջ իրական յանգ սովորական չէ եղած, թէէւ շատ զերբաւ կարելի է այսպիսի յանգքը գտնել։ Կան եւս հնչունակը քանի մը տեղ նման յանգը կալմած է։ Բայց բոս մեղ կամ բովանդակ սողնքն արական եւ իրական յանգեր անանջատ շղթայ մ'ըլլալու է, ինչպէս է եւրոպականը, եւ կամ իրական յանգն աննշուն պէտք չէ ներքի։ Վասն զի ոչկանոնաւոր եւ պատահական իրական յանգերը սողնք մը շեշտեալն զիրքը կ'այլուին ի հարկէ։

«Առաջին Մրմունջը» ընդհանրապէս յանգաւոր ստանաւորներ կը բովանդակէ։ Անգամ մը

<sup>1</sup> Ապրելու չեն հնչեր բոս ի հետեւեալ ըրմունքը։  
 էլ 148, 4, 5. Զք սոր աւար յետ հնչորակց վիշտն անասաւ սող կ'էր խաւարորդը միջավայրին՝ անընդհատակ ընդ երկուսն։

էլ 123, 20. Իրց ալա՞ք երբեմն երկինք մէջն անգոց կը բարդուին։  
 էլ 140, 13. Եւ զգլթայն իտը լըտութեան մերթ խելով ոչ սրիկ։

էլ 141, 32. Կոս զաւարինն զաստատանին պիտի անգուստ ձայն փողն. եւ այլն։

<sup>2</sup> Անոր համար գեղեցիկ չեն հնտեակ տողերը.  
 էլ 22, 1. Ինչպիսի՞ կարելի եւ գործութիւն, զի ընդ ուսուրթիւն իւր ի կայնի հնարանին արեւ կ'երպ կ'երպ։

էլ 86, 15. Ինչքն է նայ իմ, ուրեմ, ոչ Մը տամ ծաղիկը տեսակ սեակ։

էլ 30, 3. Գու ոչի՞, զոր էն ճարտար զբոս անք Անք ի մարմնի շոյկնք կրու զպամանկ։

էլ 85, 2. Չայն մանկիկ գեւաճաբիկ բաղիկ ասու՞ն, Անչ, հնչ մը սնիրտով արեւ ի յարտասու՞ն...  
<sup>3</sup> «Աչազարիկ Արբիկեն» տողը այսպիսի յանգերով լի է.

էլ 19, 2, 11—16, 4... Ուտն ուրան ի յերկն Սրտն թըռքը հըրտաստի Ահաստիկ կայ Արբիկն Ուտն անարեւն արեւ կ'արիւն Թարք կայրայ տիրութիւն Կնիկաստեւէ ի հարկէ։

Կայն տողին մէջ շարժական անգաւորն, լոր-լուտն, քարտեւն եւ կարտու, Բըւտուտ, յաւ, անիւն յանգերն զիրար կը յաւընդրեն։

<sup>4</sup> էլ 26, 5. Միտի, առուտի, երկին, ծովի, յաստի, մեխի, ձոր, անտառուկ Կայն եւ պարման, որքն եւ զարարթ՝ անն ունենի զարեւի արայ։

էլ 117, 4. Ո՞ր գաւնակին է լուր հարկն կայն ու զարարթ կարգ ցուցիկ։

էլ 130, 21. Թըւաւա մայրք անտ, անտ։

<sup>5</sup> Այսպիսի են ի մէջ այլք հնտեակ տողերը.  
 էլ 25, 11. Բանաստեղծն պարզուէ ընտիկ ինքորդիտն զի՞ր իրաքիկ կայտաւ կինս զուարթ արեւ։  
 էլ 87, 19. Կուրե մ'հասար ձեր թարմ կեանքին։

<sup>1</sup> էլ 150, 15, 14. Մ՛հ, շատ սրբաւոր տ'է ծարին Անք բու։

էլ 140, 1. Թիւ—Աչազարին անք հըտաչար զվտա գաւառաւ լըտիկն, եւ այլն։  
<sup>2</sup> էլ 30, 6. Գու, ոչի, (3, ուր 4 ըլլաւու էր) սոր ի գեղ փայտուտ։

<sup>3</sup> Յատուէ կրթեր եւ սարքեր ներանձնան։  
 էլ 81, 18. Ահա տեսնու, ոսկի ծաղիկը եւ արեւ աչկիկ։

Միւսն այսոր, բայց արեւ արեւ ծարուէ—տեւ չէր։ Սակայն ինչնք որ այս տողերն կրնան արդարացուի են, վասն զի շատ գեղեցկութիւնը կը պատճառէ տողը մը, երբ ինք երկու բառ մը թէ եւ միմանիկ, երկու կամ երեք վանկ համարուի։ Ասոր հակառակ անգուշութեանը պահանջուածեան աւելի վանկեր սարգէր են այս տողն մէջ որ 4—4—3 ըլլաւու էր։  
 էլ 108, 25. Բայց կ'ենչ, Ստառտե իմ, Խորէն սրտն ձայն մ'ահեղ։

<sup>4</sup> Այսպէս է հնտեակ տողը.  
 էլ 111, 21. Իրց արթամ զայս անտաւ կոխտեղին եւ քաղցի։

Լըցան հոնիկ սողնքն արեւ անմեղ եւ սրբիւր. Եւ ոչ խոնք իմ իւտաւ ընդայն էր մը վնասող Թեւաւ մեւտակ զոր սակայն համարենն հեռուսը։  
 էլ 118, 5. Արդիկ մէջ մեռիւն։

Արարեալ մէջ համբիւ։  
 էլ 138, 25. Քանի քանի անտարեւն ինչամտաց որբուր—Ասցա ցոյնի խաւանցիք լիթերն զո զին ծովբոս։

էլ 31, 21. Եւ ցերեկը, ան, ասու՞ն Ձարեւ բըւտ ժամ իրազայ։

էլ 159, 7. Եւ արք Զարմ Զարմառնիկ, Լուր պատիկ-իդ, արեւտանը։

էլ 40, 1. Բայց զիտութիւն կ'արեւ պարսիկ Օղըւլ լըտի կենացս ունի։ Յըգեւ եմ զու, ու շատ աղտու։ Մահուս սրբ գիտնայի չէմ։

<sup>5</sup> էլ 90, 18. Յուած կ'ըլլայք ձեր սրբիւր։ Ո՞ր ներ սրտից կ'ըլլայ ստէլ։ (Որ 4—4 ըլլաւու էր հոս)։

էլ 94, 28. Կուրե՞ զանի կեանքն ոչոս թարմն աւել։ Բայց թող անմահ մըն նորս մըրաւաւ։ (Հոս 4—4—4 ըլլաւու էր)։

էլ 120, 1. Արեւտանք անտարեւն լըտիքը որ քնիկայն լըտեմ կ'անու խոնքը։ (Բայց տալն է 4—4—3)։

միայն անյո՛վ ստանաւորի էր հրճողիպիքը՝ Բաղ-  
ձարի էր որ շեւորուեալ եւ քեփտան կամ հայկական կու-  
ստաններն ալ շարակեցին:

Ինչպէս անիերես կը տեսնուի, մեր յիշած  
թերութիւնները կրնան ըստ խիբք արգարացուիլ  
այնու՝ որ բաւական սուտար գրութեան մը մէջ  
չիրուցան սիւսուած սակաւամթիւ պակասութիւնքն  
անշուշտ ներքեի են: Մեր մտեր կրկեղուն պատ-  
ճառն, ինչպէս յիշեցուցինք, միայն այն էր որ հե-  
ղեակին իւր ապագայ գրութեանց մէջ քիչ մ'աւելի  
մտադի բլլայ: Ապա թէ է ոչ « Առաջին Մրմունջը »  
ընդհանրապէս գեղեցիկ տաղեր են եւ նշանաւոր  
իրենց բնականութեամբ: Դասե յանդերու ան-  
բընանացօտի առատութիւնն ու ճոխութիւնը գոյճի  
եւ զիրին բան չէ. եւ այսմ՝ Յ. Թ. Գոյսեան  
ճարասարգոյն է: Իւր տաղերուն մէջ ոչ միայն լի-  
տհնչեան երկականի ճոխ յանգր տառա են, այլ  
շատ յաճեալ եւ սակաւի եւ քառականի ալ: Նշա-  
նաւոր են այսմ՝ մասին « Կոյնն ու գարունն », « Աշ-  
ղիկն առ թռչնիկ », « Գարուն նազիկ », եւ այլ տա-  
ղեր: Ահաւասիկ քանի մ'որինալ:

Էջ 146. Գառինք՝ կենդանի ծաղկունք արօտին.  
Խնամտ մնայրուն ձայնին կարօտին.  
Հովիւ խանդակաթ՝ կանգնած ջրին քով  
Ձաննիք սփոփել ջնայն սրբիդով:

Էջ 153. « Աղջիկ առ թռչնիկ » տաղէն, որ խառ-  
նայնագ է.

Ուրի գուռ զամ քան ըզգամ  
Շուտալ խոյ տալ սաղբզամ  
Մանչերէս:

Գոքս զբժալ չէն ճանչէր,  
Ցարգ բիւր թռչուն բիւր ճանճեր  
Ցանչեր են:

Նման օրինակներ առատ կը գտնենք բոման-  
դակ գրութեան մէջ: Այս տաղերն շատերն ունին  
ծշրգիտ բանաստեղծական ներքին արժէք: Այս  
նկատմամբ՝ « Արբն առ Միտակ », « Սեւ յիշատակներ »,  
« Չեան հատիկն », « Ի մահ նօգեհն ուսանողն »,  
« Պապուկ Արմեն », « Ամսոր », « Իմ Բողբոջ »,  
« Արք սղարտ Մոր », « Առ սուրին գերեզմանաց »,  
« Հառաչք գիշերոյ », « Ի քեզ միայն եւ « Ակն-  
արկ մը սոսի, Յիսուս իմ » եւ այլք հեղինակին  
տաղերուն զուխ-գործոց (chef-d'oeuvre) կրնան  
համարուիլ: Հեղինակն, ինչպէս իւր երգերէն ան-  
երես էր տեսնուի, սիրական նիւթոց մէջ աւելի  
ճարտար է, յսակութիւն մը որ ընդհանրապէս  
հայկական մասնագրութեան վրայ կը նշմարուի:  
Ընդհանրապէս ընդունուած առած մըն է Ազգի  
մը մասնագրութիւնը նայն ազգին պատմութեան  
հայեիլն է: — Քանի մը խօսք ալ նկատմամբ գրու-  
թեանն լեզուն խօսին աւելորդ է:

Բ. « Առաջին Մրմունջը » արեւմտեան գրա-  
կանութեան լեզուաւ գրուած է: Հեղինակն ընդ-  
հանրապէս խօսեցող գիտցած է յարգել լեզուին  
օրհնքներն եւ իւր գրութիւնը կրնանք կանոնաւոր  
տաղաչափական լեզու համարիլ: Ցաղաչափութիւնն  
ի հարկէ սակաւ ինչ ազատութիւն կը պահանջէ

Էջ 38. « Փառաւոր ստեղծ կենաց » տաղը, որ  
« Կանոնադար » յօրինուած է:

Նուեւ այսմ մասին, այսինքն գիտաւորարար գրա-  
բարի եւ ռասմիթեթի նմանազմութեան մէջ, Բաղ-  
այսմ գիտար է հասարակընտրութիւնը պահել:  
Հեղինակն ընդհանրապէս խօսեցող՝ միջինը կրցեր է  
պահել: Բնականապէս չէն պակիր նաեւ մերթ-  
երթին եւ մերթ ճշդիւ սուտ հակառակը շատ ար-  
ձակ հնչող տաղեր եւ քանի մ'ուրիշ լեզուի սու-  
կանութիւններ: Բայց ստեղծ շատ սակաւամթիւ  
են բարեբախտարար:

Հեղինակն իբրեւ հաստատուն կանոն ուղղա-  
գրութեան՝ կը մասնին ետքը ձայնաւորով պսղո-  
բառերուն մէջ ազգայնաց գործածելու սովորութիւն  
ունի, սնոր համար միշտ կը գրէ լիւրտանի, կոյճի  
կերէր: Բաղձարի է որ այսմ՝ մասին անտեղի  
գրութեան մուտք շարուէր, մասնաւորը որ հոս ուղ-  
ղագրական ըլլալով խնդիրը, տաղաչափի մը հա-  
մար անտարբեր չէ: Սուտ հակառակ « չէ քեզ ինչ  
փոյթ, 'ի խոր, 'ի վեր, եւն » կը գտնենք քանի մը  
տեղ, որոնք եթէ տաղագրական վերլուկ չեն, խա-  
տեղ են. առաջինը՝ վասն զի այն տեղ ձայնաւորի  
կրուտս կամ անկում չկայ, եւ վերջինը՝ որովհետեւ  
սուտ անպետ է այժմ քանի որ այժմու գրութեանց  
մէջ է նակզիրն ազատ եւ առանձին գրուելով՝ բա-  
ռերու մէջ հանդիպող է գրին հետ շփոթելու եր-  
կիւղ չկայ, ինչպէս առ նախին: Գրաւորները երես  
անճահ գործածութիւն կը յիշեմ հոս՝ « Արք յան-  
կարծ սեւ սեւ օրեր երբ հասան », « Բայց ընդ յանկարծ  
խորշակ մահու . . . սեւ սեւ կետեր զրոյնց վերայ  
նորա ճակտին », « Պերճ Փլուրայն երգիլ զնոս մինչ  
անքուն », « հիւլէ ի՞նչ անպէտ », « մարդկանց »,  
« սիւեզ » եւ նմանները:

Ցաղաչափական լեզուի ազատութիւն է որ  
ոչ միայն գրաբարէն այլ եւ գաւառական բարբառա-  
ներէն կենայ իրեն ըստ պատշաճի բառեր եւ առու-  
թիւններ փոխ առնուլ: Մեր հեղինակն ալ անգործ  
չէ թողուցած այս գանձը, եւ իւր տաղերուն մէջ  
շատ գեղեցիկ հիւսած է ընտանեկան կենաց լե-  
զուին նշխարներէն ինչ բան: Սակայն քանի  
մը տեղ քիչ մ'ալ յառաջ երթալով՝ ունիպիտի  
փոխառութիւններ կը նշմարուին, որոնք թերեւս  
խորթ երեւան գրաւորի մէջ, մասնաւոր այն տեղ  
ուր խօսքին միտարթիւն կը ծնան:

Խարթ են « լռայն առնել տարազը », « պի-  
տի լըտեք յերկին պնտ », « զամ մեւա ժողոցն »  
եւն: Գրաբարի եւ ռասմիթեթի անճահ խառնուրդ  
են հետեւեալքս. « Չէ ե՛ն յառաջ շարանին պատ-  
ճառ տառա », « քերչոյլ րոտոտի » եւ « յուշիկ  
րոտոտ »: Ցոք կամ մասնաւոր րոտոտի է ռասմիթեթն  
բառը: Ուսուր տոտո է անտոտի: Կրճակեղու բա-  
ղաղորութիւն են, այսինքն ռասմիթեթն բառ մը գրա-  
բար անտեղներով: Այլեւայլ գաւառաբարբառնե-  
րու բաղաղորութիւն է հետեւեալ տառը. (էջ 57.)

Իբրեւ օրինակ կը յիշեմ հոս քանի մը հարց.  
Էջ 23, 25. Գառ փութաղի, զեղե ինչ շառն՝ անուս:  
Էջ 26. 6. Կոյնն եւ սրբուն, այն ունեն գարնիք արագ:  
Էջ 163. 9. Այն պիւղի մէջ, ներքեւ բլլեց...  
Էջ 28, 19. Գոյնի ի բառ լեւեւ ի բուն:  
Էջ 48. 8. Չարտ օղորտ ք պարտած:  
Էջ 64. 21. Ի սփուռ ծաղկանք գին — գին:  
Էջ 135. 24. Եւ յանց րոտոտ լոյս կի՛մ անին:  
Այսպիսի են շրջիկ շրջիկ, խառնուրդ, պոստ պոս-  
տիկ, լուղալ, իւրապակ պանի, եւ այլն:

Ծագանց էրք Սրահմանէն Առաքել  
 Կա նստած Ունկնգրած Երգեր ուրախ  
 Էր զի յաման Գեղի ք վեր:  
 Կոս քարար, արեւմտեան եւ արեւելեան արգի  
 գրար: Երբ արտունբըր ձուլած են ի մի, թէ եւ  
 ծարարութեամբ:

Նշանաւոր լեզուական նորութիւն մըն ալ  
 յաջորդն է: Բուռական աստն է որ կ'ուզուի Տայե-  
 րէնն յունարէնի կամ անգղիերէնի վայելն ձեւել:  
 Անգղիերէնը քերականական սեռ գրեթէ չի անը-  
 նար սովորական լեզուին մէջ, բայց դերանուանց մէջ  
 այսպէս չէ: Ղայնը Տայերէնի մերձեցնել ուզելով՝  
 բուռական ժամանակ է որ Ն, Կըր, եւ այլն ձեւերը  
 կ'ըլլեն երեւան իբրեւ իգական, իսկ նա, նորա, եւն,  
 կը համարուին իբրեւ արական: Այս հին նորանեւ-  
 ութեան հետեւած է մեր հեկնիսեան ալ շատ տեղ,  
 բայց ոչ իբրեւ հաստատուն կանոնի մը, վասն զի  
 ընդհանրապէս այս զանազանութիւնը չէ բրած:  
 Չենք գիտեր որ այսպիսի նորանուտ խորութեամբ  
 ինչ օգուտ կրնայ տեսնուիլ: Բայց թէ լեզուի մ'ա-  
 պականեալու մեծագուտ կը նպատակն այսպիսիք, այն  
 ստոյգ է:

Առաջին Բրմունջքի ղ տպագրութիւնը  
 շքեղ էֆեւ մարուր, զարդարեղով, զորդապատ-  
 կեններով եւ վերնազարդով եւ իբր 20 մեծ եւ  
 փոքր պատկերներով զարդարուած: Բաղձալն եր  
 միայն որ տպագրական սխալներուն առաւել ուշա-  
 գրութիւն ըլլար: Ի վերջ Ա. Թ. Գայանան, որ  
 «գառաջինն ի՞նչուով յայտարեղ» կը յուսայ «նե-  
 րուզմտ ախնարներ եւ իբրանուսիշ ժպիտներ ղ  
 ստեանել ընթերցողներէն, կրնայ համարուիլ որ իբր  
 «Առաջին Բրմունջք» ղ ղայ մատենագրութեան մէջ  
 աննշանակ եւ «անուշագուտ» ղ երկ մը չէ: Ար յու-  
 սանք որ ուրիշ աւելն կատարելագոյն գրութիւնք  
 մեր արդէն աղքատ մատենագրութեան զարդ կ'ը-  
 լան:

Յ. Տ.

**ՄԱԿԿԻՆԻՆԻՍ ԵՒ ՀԻՆ-ՍԵՐՊԻՍ**  
**ՀԵՂԻՍԱՎ՝ Spiridon Gopcevic**

Այս մեծագիտ գերմաներէն մատենան մեր  
 տպարանէն 1889 Յունիսին ի լըս ընծայեցաւ:  
 Գիրքն է մեծ քառանկ 64 թերթ (511 երես)  
 ունի 14 տախակ, 2 կրճակագրութիւն եւ 51  
 զնկագրութիւն պատկերներ: Գործն պարզապէս  
 իբր շքեղատիպ հրատարակութիւն առնելով՝  
 իւր հրատարակչ պատկերներով գրադարաննե-  
 րու զարդ է: որոնցմէ երեք հատ հեղինակին  
 զնկուցմտ թղոլուութեամբն մեր ընթերցողաց  
 հոս կը ներկայացընենք: Բայց մեզի համար աւելի  
 մեծ կարեւորութիւն ունի այս մատենան:

Ղերկն ժամանակներս՝ մանաւանդ արեւե-  
 լեան շարց կողմանէ գոյլիլն փոյթ մը կը նշմա-  
 րուի Տայաբնակ եւ Տայախոս գաւառաց այլեւայլ  
 կողմէն քննելու եւ ուսումնասիրելու: եւ ստով  
 այն մուկ խորշերն գիտութեան լուսոյն առջեւ:

պարզելու: Արշակ գոյլիլն եւ օգտակար, սակայն  
 նոյնչափ ալ զգուսարն գործ է այս, որուն նոյնն  
 աշխատութեանց ձեւարկութք մեզմէ աւելի հա-



ԱՊՐՈՒՍՈՒ ՁԱՂՆԱՅ ՆԱՄԱՐՈՒ ՍՈՒՆՆ Ի ՍՏՂԻՍԱՎ

մոլուած են: Ղան զի գիտնական ուղեւորու-  
 թիւններն բաց ի գրամական կարեւոր տեսա-  
 կետէն, բազմակողմանի եմտթութեանց հար-  
 կաւորութիւն ունին, որպէս զի ի լըս ընծայուած  
 երկատրութիւնն ըլլայ պարզապէս «նկարա-  
 գրական-փիլպական ուղեւորութիւն» մը, այլ  
 նաեւ ուսումնական յարգ ունենայ:

Այս է ահա վերջիշեալ գրքին վախճանն:  
 Հեղինակն՝ որ ծանօթ է արդէն եւրոպական  
 գիտնաց իւր 12 սոյնպիսի երկատրութիւններով,  
 իւր գիրքն երկու մասանց բաժնած է: Ա. բաժ-  
 նին մէջ (30 գլուխ) կը խօսի իւր ծանապարհոր-  
 դութեան վրայ ընդհանրապէս: Գիտնական խու-  
 զարկութեանց նիւթ կ'ընէ իւր անցած քաղաք-  
 ներուն ծագումն, հին պատմական նշանակու-  
 թիւնն եւ արդի վիճակն. խօսիւ եւ անաչառ կը  
 քննադատէ նախորդ այցելուաց սխալ կամ ու-  
 զիղ կարծիքներն:

Իսկ Բ. բաժնին մէջ (20 գլուխ) կը քննէ  
 է յանաւոր Մակեդոնոյ քաղաքներուն եւ գիւ-  
 ղերուն գիրքն, ժողովրդական ձեւն, կենցաղա-  
 վարութիւնն, բարքն, լեզուն եւ ժողովրդական  
 երգերն: Մեծ արժէք ունի հմուտ հեղինակն